

ջող ելքը, և վերջապէս պարտութիւնը, ստիպեցին զլոնիայ ուրիշ երեսելի անձանց պէս առ ժամանակ մի հեռանալ 'ի հայրենեաց: Ինքը այլևայլ գիրքեր շարագրեց մատակարարութեան և քաղաքական տնտեսութեան վրայ: Յամին 1850 իր հայրենիքը դառնալով, իսկը բան առանձնացեալ կենաց տուաւ ինք զինքն պարապելով իր ուսմանցը. ապա մեծաւ գործունէութե ձեռք զարկաւ ապահովագրութեան ընկերութիւններ հաստատելու, երկաթուղիներ շինելու, և բարեկարգութիւն մնոցնելու յարգունիս գրաւեալ ընչից մատակարարութեան մէջ: Լոնիայ իր նուիրակի պաշտօնիւն շատ ջանաց բարւոքելու ելումտից վիճակը, մինչև պաշտօնեայ և անուանեցաւ ելումտից. բայց ներկայապէս նախագահ է Հունգարիոյ պաշտօնարանին:

ԵՌԱՄՍԵԱՑ ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՐԵՒԵԼԻ ԴԻՊՈՒԱԾՈՅ

ՄԱՐՏ 16. — Ոսսունայ դուքսը յանձն կ'առնու սպանիական մասնաժողովոյն նախագահ ըլլալ 'ի Վիեննա: — Կը լսուի թէ Խառնազգայնոց ջոլիր մը կայ 'ի Քաղալոնիա:

— 17. — Մեծ միղինկ խռանտացւոց 'ի Հայտ Բարք, Ֆէնիան բանտարկելոց ազատութեանն համար: — Ումիւզա երիցս ծափահարուելով Գերմանիոյ հետ եղած դաշնադրութեան աւարտիլը կը ծանուցանէ:

— 18. — Անգղիական լրագիրք կը գովեն զթիէր արտահանութիւնը դաշնադրելուն համար: — Ի Պեոլին նուիրակաց Դահմալը կը հաւանի եկեղեցական պատժոց: — Ռաբ փոխանորդը կ'ելլէ 'ի Սդրազպուրկէ: — Պէռնայի մարզական վարչութիւնը կ'առաջարկէ գահընկէց ընել քաղաքական իշխանութենէ ապստամբող 27 ծխատէրներ: — Գաղղիական ժողովարանը կը հաւանի իտուսիոյ հետ թղթատարութեան համար խորհրդակցիլ:

— 19. — Ամսդա Քրուզ կարոլոսեան աւագերէցը 'ի Վէրա երկու անձինք Հրացան հարուածով սպաննել կու տայ:

— 20. — Արմատական երեսփոխանն Սալմէրոն Քորդէսի նախագահ կ'անուանի: — Իկնաղիէֆ 'ի կ. Պօլիս կը ստորագրէ այն պաշտօնագրոյն՝ որով իրաւունք կը չնորհուի Ռուսաց հաստատուն կալուած ստանալու 'ի Տաճկաստան:

— 21. — Գաղղիական հրովարտակ մը կ'արգելու դէպ 'ի Սպանիա զէնք դրկելը:

— 22. — Գաղղիական երկրէն Գերմանական զօրաց պարապուելուն համար եղած դաշնադրութեան պայմանները երկու կողմանէ փոփոխակի կը ճշդուին:

— 23. — Ռուսք ընդդէմ Խիվայի արշաւելու պատրաստութիւննին կը լմընցընեն, և զօրագունդք ճամբայ կ'ելլեն:

— 24. — Կարոլոսեան ջոլիրք Վէրիտա և Վէրոնա նահանգաց մէջ քաղաքային շինութեան և յառաջադիմութեան վերաբերեալ պաշտօնակալաց դիւանները կ'այրեն, և Հրացան հարուածովք գերիները կը սպաննեն:

— 25. — Բրուսիական վարչութիւնը քաղաքական օրինաց հակառակող քանի մը եկեղեցականներ կը պատուհասէ: — Բարիզու ոստիկանութիւնը գաղտնի ընկերութեան մը վերաբերեալ 42 անձինք կը բռնէ: — Հարցումն Եղ. Օրպանի Պելճիոյ ժողովարանին մէջ պելճիական պաշտօնակալին ինչպէս ընդունուելուն համար 'ի Վատիկան:

— 26. — Կոյոս ռուս օրագիրը կը պնդէ թէ պէտք է զխիվա բովանդակապէս նուաճել: — Ի կ. Պօլիս Խտալիոյ պաշտօնակալը կը ստորագրէ այն պաշտօնագրոյն որով իրաւունք կը չնորհուի օտարաց ՚ի Տաճկաստան հաստատուն կալուած ստանալու: — Մոյ երեսփոխանը Վէրսայի ժողովարանին կը ներկայացընէ Վէրսայի քաղաքական կարգաւորութեանց պաշտաման վերաբերեալ տեղեկութիւնը:

— 27. — Պէռնսդորֆ կոմսը կը մեռնի: — Կը լսուի թէ Տոն Քարլոս Հրաժարեր է, որդւոյն անցընելով ժառանգութեան իրաւունքը: — Աւազք Ախէզի ջրանցքին մէջ կ'արգելուն ինտիա խտալական շոգենաւուն ընթացքը:

— 28. — Կարոլոսեանք քարանաւթ կը գործածեն ընդդէմ դրանց և պատուհանից եկեղեցւոյն Ա. Խւտալտեսոյ 'ի Ռիբոլի: Տոն Ալփիոնսոս 'ի Ռիբոլի կը մտնէ: — Մօնիղէօր գաղղիական օրագիրը կը հաստատէ Ոլոզակայի Հրաժարումն իրրե սպանիական դեսպան 'ի Բարիզ: — Ի Մալակառամկավարական հաւանընկեր հասարակապետութիւն կը հրատարակուի:

— 29. — Ի Մարսիլիա կազկէ տիւ Միտի

բագիրը դատաստանական քննութեան ռակ կը ձգուի 'ի նպաստ կարողուեանց առորագրութիւններ ժողվել սկըսելուն համար: — Համախմբութիւն խառնազգայնոց 'ի Մատրիտ 'ի յիշատակ Հասարակութեան Բարիզու: — Խառնազգային գլխաւորք 'ի Մատրիտ բռնակամ՝ աշխատութեանց կը դատապարտուին: — Կարողուեանք կը տիրեն Պէրկայի և քարանաւթով շանազան տուններ կ'այրեն:

— 30. — Քաղաքային ներքին վարչութիւն 'ի Քատիքս Հասարակաց դպրոցներու մէջ կրօնից վարդապետութեան ուսումը կ'արգելու: — Ֆիկուէրաս՝ Սէրրանոյի և Դորէդի հետ կը խօսակցի:

— 31. — Վէլարտ ընդհանուր զօրապետ կ'ընտրուի Գաղալոնիոյ 'ի տեղի հրաժարեալ Քոնդրէրասի:

ԱՊՐԻԼ. 1. — Տանիմարքի ժողովարանը վարչութեան նկատմամբ անվստահութեան քուէ կու տայ: — Դակարադ կը ծանուցանէ Ռուսիոյ տէրութեան մէկ շրջաբերականը՝ որով կը հրաժարի աշխարհավարական վերաբերութիւն ունենալ սպանիական արդի տէրութեան հետ: — Քանատայի ծովափանց վրայ կ'ալէկոծի Ատլանտիկ շոգենաւը, և 560 անձինք կը խղդուին:

— 2. — Ի Վիեննա կը սկըսի Յանձնաժողովոց գումարումը. աւստրիական յանձնաժողովը զնմէրլինկ իրեն նախագահ կ'ընտրէ:

— 3. — Կրէվի դարձեալ նախագահ ընտրուելով Վէրսայի ժողովարանէն՝ յանձրն չառնուր: — Գերմանիոյ կայսրը կը վաւերացընէ ընտրական վերանորոգութեան խորհուրդը: — Կրիւնէր աւագերէցը հին կաթոլիկը անուանելոց համար եկեղեցական պաշտամունք կատարելուն պատճառաւ կը բանադրուի: — Լէսաէրս կը գանգատի Անգղիոյ դէմ Սիւէզի ջրանցից նեհին դէմ բողոքելուն համար:

— 4. — Պիւֆֆէ՝ ժողովարանին նախագահ կ'ընտրուի:

— 5. — Պիւֆֆէ նախագահն իւր նախագահական առաջին ճառախօսութիւնը կ'ընէ: — Ի Պէլկրատ կը մեռնի ընդհանուր խորհրդոյ նախագահը Պլասնովաց (Blasnovatz): — Հիւսիսային Գերմանիոյ կազեղը կ'ըսէ թէ Աւստրիոյ կայսեր պատասխանը Յանձնաժողովոց ճառից՝ 'ի Պեռլին ուրախալի ընդունելութիւն գտաւ. կը յաւելու թէ 25 տարուընէ՝ 'ի վեր Աւստրիա, Ունգարիա և Գերմանիա ոչ երբեք այսպէս միացեալ եղած են: — Ծորիլլա 'ի Մատրիտ կը հասնի:

— 6. — Պէրկայի անձնատուր ըլլալն

հրամանատարին մատնութեամբը կը համարուի ըստ Մատրիտի կազեղին: — Բարիզու քաղաքային ներքին վարչութեան վերաբերեալ երեք ընտրելոց մէջէն մին պահպանական է և երկուքն արմատական: — Թիէր՝ Պիւֆֆէ յայց կ'ելլէ:

— 7. — Պիւֆֆէ փոխադարձ թիէրի այցելութիւն կ'ընէ: — Աւստրիական կարմիր պաշտօնազիրքը կը հրատարակուի: — Ռուսիոյ Միլիուդին պատերազմական պաշտօնակալին հրաժարումը կը լսուի: — Հոնկ-Փոնկէն լուր կու գայ հալածանաց հրովարտակաց բարձուելուն և գերեաց ազատուելուն:

— 8. — Նանդի, Մարսիլիոյ, Էքսի քաղաքային ներքին վարչութեան համար ընտրեալքն ամենքն ալ հասարակապետականք են: — Վէրսայի ժողովարանը Բարիզու համար պատերազմին հատուցմանց 140 միլիոն գումարին կը հաւանի, և 120 միլիոնի կը հանէ ասպատակեալ նահանգացն:

— 9. — Վէրսայի ժողովարանին յարամայ Յանձնաժողովին Պիւֆֆէ նախագահութեամբ կը գումարուի և կը սահմանէ ամեն շաբաթ օր գումարուիլ: — Սապալս 'ի Բիւխէրտա կը մօտենայ. կանայք կը փախչին, արք կը պատրաստուին յընդդիմադրութիւն: — Քորդէս ժողովարանը իտալիոյ հետ վաճառականական դաշտանց կը հաւանի: — Պրիկէմ Եունկ կը հրաժարի Մորմոնեանց գլխաւոր ըլլալուն իշխանութենէն և ամենայն ստացուածքը կը բաժնէ ընդ մէջ 46 կանանց և 60 որդւոց:

— 10. — Հռովմայ քահանայապետը որ ծանր հիւանդ է կ'ըսուէր, առողջութեանը մէջ կը հաստատուի: — Կարողուեանք Բիւխէրտայի վրայ կը յարձակին, որ դիւցազնաբար դէմ կը դնէ:

— 11. — Պաշտօնական լրադիրն Ախոնի քաղաքային ներքին վարչութեան վերաբերեալ օրէնքը կը հրատարակէ: — Կարողուեանք ետք կը մղուին 'ի Բիւխէրտայէ: — Սէն Մարք Ժիրարտէն կը մեռնի: — Մեծ երկրաշարժ 'ի Ա. Սալվատոր: — Բրուսիա Սդրազպուրկի քաղաքային ներքին վարչապետը իշխանութենէ վար կը ձգէ:

— 12. — Ճիարոն կը խոստանայ բորակ դուրս դրկել 5 առ 0/0 իրաւամբք: — Ի Բանամա խոռվութիւն կը ծագի, ուր ժողովուրդը զնախագահը վար կը ձգէ յիշխանութենէ:

— 13. — Դար (Siècle) լրագիրը պաշտպան կը կենայ Պարոտէի ընտրուելուն: — Քանի մը տաճիկ օրագրապետք կ'աքսորուին: — Մոտոքս Հնդիկը յԱմերիկա խաղաղութիւն դաշնագրելու ժամանակ՝ կը վտարանջին.

Վոպի զօրապետն ու թովմաս ոստիկանութեան պաշտօնեայն կը սպաննեն :

— 14. — Ռէմիւլա շրջաբերական մը կը հանէ զինքն ընտրել ուզողաց : Ժամանակ, փռանկիա, Ազգային կարծիք և Ասհմանդիր անուն լրագիրք կը գովեն և կը հաւանին Ռէմիւլայի շրջաբերականին : — Նաբոլէոն իշխանը շրջաբերական մը կը հանէ առ իւր ընտրողս՝ ի Քորսիքա :

— 15. — Պարուտէ իւր ծանուցագիրը կը հրատարակէ : — Եսսատ փաշա՝ պատերազմին պաշտօնակալն ՚ի Կ. Պոլիս իշխանութենէ կը ձգուի : — Վոդրէն, Բրէսսանսէ և այլք պաշտպան կը կենան Ռէմիւլայի ընտրութեան : — Սդրազպուրկի հասարակութեան խորհրդարանը կը բողոքէ Լաւդ վարչապետին իշխանութենէ ձգուելուն համար :

— 16. — Խիվայի խանը քանի մը ազգականքն ու խորհրդականք կալանաւորել և գլխատել կու տայ, և ոռու գերիները յօրէմպուրկ կը զրկէ : — Մէքսիկոյի նախագահը իւր սէրը կը յայտնէ առ հասարակապետութիւնն սպանիական : — Արակոյ, Լանկլուա, և այլք, նեցուկ կ'ըլլան Ռէմիւլայի ընտրութեան :

— 17. — Քէնտէլ Գերմանիոյ պաշտօնակալ կ'անուանուի ՚ի Հուովմ:

— 18. — Երեք քաղաքայիններին վարչապետական խորհրդականք իշխանութենէ վար կը ձգուին ՚ի Սդրազպուրկ :

— 19. — Կը լսուի թէ Ռիչիոդդի կարիպալտի լոնտրաէ, և կը կազմէ կամաւոր զօրաց դունդեր Կարոլոսեանց դէմ արշաւուլու համար :

— 20. — Կրէվի՛ Ռէմիւլայի ընտրութեանը պաշտպան կը կենայ :

— 21. — Մէծ խաւնակութիւնք ՚ի Ֆուանքֆորդ գարէջրոյ գնոյն բարձրանալուն համար :

— 22. — Ի Ֆուանքֆորդ խաւնակութիւնք կը կրկնուին : — Պահպանասէրք ընտրելի կ'երեցնեն փոխանակ Ռէմիւլայի զպարոն Սդոֆֆէլ : — Ֆիկուէրաս քանի մը օրուան համար իշխանութիւնը կը թողու : — Զեմեադքովսքի Լէմպէրկի քաղաքապետը պաշտօնակալ կ'անուանուի առանց պաշտօնագրոյ :

— 23. — Աշխարհատեսչական ճառախօսութիւն կամպէդգայի : — Մարթանօք (Coup d'Etat) տէրութիւնը փոխելու փորձ ՚ի Մատրիտ :

— 24. — Ի Վիեննա Ատենաժողովը կը փակուի : — Սպանիական վարչութիւնը կ'որոշէ լուծել զժողովարանը :

— 25. — Ի Մատրիտ դիմոնդրէրաս

սպաննելու փոխձը չիցաջողիք : — Աէրրանոյ ինքինքը կ'ազատէ : — Ուսպակա բացարձակապէս կը հրաժարի Սպանիոյ պաշտօնակալութենէն ՚ի Բարիզ : — Պիզմարք կը ծանուցանէ գաշնակցական խորհրդարանին, թէ պիտի բողոքէ եթէ ըստ մտաց և առաջարկութեան Յիսուսեանց պատմ'ընտրուի : — Ի Գերմանիա անկարգութիւնք կը ծագին գործաւորաց անգործ կենալուն պատճառաւ :

— 26. — Լայչէսդէրի կոմսութեան մէջ 20,000 մետաղափորք գործելէ ետ կը կենան : Անգղիս կը հաւանի Եզիպտոսի գատաստանական վերանորոգութեանը : — Ժիւլ Սիմոն ՚ի Սորպոն ճառախօսութիւն մը կ'ընէ, և կը պարսաւի յաջակողմեանց Գաղղիական ժողովարանին :

— 27. — Ի Գաղղիա մեծամեծ քաղաքական ընտրութիւնը : Թիէր Ռէմիւլայի համար քուէ կու տայ : Քուեայք մեծամասամբ հասարակապետական — արմատականաց համար են : — Ի Փանատա ժողովարանը հնարք կը մտածէ ընդ մէջ Ամերիկոյ և Եւրոպայի եղած հեռաւորութիւնքը համառօտելու : — Մատրիտի Ալբատն Տոն Բասլոյ Մարինա՝ իշխանութենէ կը ձգուի : — Մէծ իրարանցումն ու շփոթութիւն ՚ի Մէքսիկոյ . Ուզակա կը վտարանջի և Լոգատոյ ցեղային պատերազմ կը հրատարակէ : — Գերմանիոյ կայսրը Բիէդրոպուրկ կը հասնի և իւր կենդանագիրն ու սուր մը կ'ընծայէ Զարին :

— 28. — Սպանիական գաշնաւորք մեծ միոդինէ մը կ'ընեն ՚ի Մատրիտ : — Կալէսի իշխանը, Արդուր իշխանը և Տանիմարքայի իշխանը Վիեննայի արքունեաց յայց կ'ելլեն :

— 29. — Պիզմարք և Կորչաքով փոփխակի այցելութեան կ'ելլեն մէկմէկու՝ ՚ի Բիէդրոպուրկ, — Մատրիտի գքսին սենեկապանը ՚ի Ճինեւրա կը կալանաւորուի դաշնակցական խորհրդարանին հրամանաւ : — Ի Ֆուլտոն Գերմանիոյ եպիսկոպոսաց համախմբական ժողովը կը բացուի նախագահութեամբ Գոլոնիոյ եպիսկոպոսին : — Ի Ֆիրենցէ Լ. Փանինայի մարմինը կը փոխադրուի յեկեղեցին Ս. Խաչի : — Դարձեալ խոռվութիւնք և պայքարմունք կը հանդիպին ընդ մէջ Յունաց և Լատինաց Բեթյէսեմի եկեղեցւոյն մէջ : — Բէրուի ուսումնաժողովը մեծ գումար մը կը հաստատէ ՚ի Բերու Եւրոպացի ուսումնականներ բերելու համար :

— 30. — Ի Վենետիկ ՚ի յիշատակ Բալէոքաբայի անդրի մը կը կանգնուի : — Լանցա — Մէլլա պաշտօնակալքն Խտալիոյ կը

հրաժարին : — Ի Պեռլին նուիրակաց ատեանը եկեղեցական կարգաց վերաբերեալ օրէնքը կ'ընդունի ու կը հաստատէ : — Ի Շամազրէ կը մեռնի Պիյէ ծիրանաւորը :

ՄԱՅԻՍ 1. — Աւտորիոյ կայսրը Վիեննայի աշխարհահանդէսը կը բանայ : — Ի Պուգրէշ հրամանաւ իշխանին կը խմբուի մեծ սիւնհոդը ըստ նոր օրինաց մետրապոլիտներ ու եպիսկոպոսներ ընտրելու համար : — Ի Կ.Պօլիս կը համնի Աչինի (Atchin) Սուլդանին գեսպանը Բ. Դրան միջամբառութիւնն ստանալու համար Հոլանտիոյ պատերազմին մէջ :

— 2. — Մէնապրէս գորապետը դէպ 'ի Սդոքում ճամբայ կ'ելլէ զիտալիոյ թագաւորը ներկայացնելու Շուետի թագաւորին պատահան ժամանակ : — Գաղտնի համախըմբութիւնք եպիսկոպոսաց 'ի Ֆուլտան կ'աւարտին :

— 3. — Ճիաբոնի կայսրը ընդհանուր աշխարհահանդէս ընելու միտքը կը յայտնէ 1877ին և տեղեկութիւն հարցնել կուտայ Շվարց պարոնին 'ի Վիեննա : — Եւգինէ գահազիրկ կայսրուհին Անդղիոյ թագուհոյն յայց կ'ելլէ : — Առետրական տագնապք Վիեննայու Պորսային մէջ. մեծամեծ սնանկութիւնք և գրեթէ կ0 անձնասպանութիւնք. 300 միլիոն ֆլորին կը համարուին կորուսեալ դրամագլուխք : — Բէծաշէվիչ Խոռուաթաստանի Պան ըլլալու իշխանութիւնը չուզեր ընդունիլ :

— 4. — Խտալիոյ թագաւորը պաշտօնակալաց հրաժարումը չընդունիր և կ'աղացէ զիրենք որ մէջերնին յարմարին : — Ի Գաղղիա ժողովարանին մեծ մասը խորհուրդ կու տայ Թիէրի պաշտօնակալութիւնն պահպանասէր կերպի վերածելու : — 7 Եպիսկոպոսունք 6000 հետևողը Միլանէն 'ի Փարավաճճիոյ կը պանդխտին : — Տիքսընի կամուրջը անթիւ բազմութեան անցնելուն ժամանակ կը կործանի . Հարիւր մեռեալք կը կարծուին : — Հայրն Յակին թու կը պատարագէ 'ի Ճինեւրա հին կաթոլիկաց համար . 1200 անձինք հանդիսակից կ'ըլլան :

— 5. — Լանցա պաշտօնակալը հրաժարումը ետ կ'առնու, և Դարանգոյի նաւարանին վրայ խորհած օրէնքը մէկդի կը ձգէ՝ որ պատճառ պիտի ըլլար պաշտօնական տագնապի և փոփոխմանց : — Ի Բարակուա ապստամբութիւն կը ծագի : — Ի Տարմշշդատ տէրութիւնը միտքը կը յայտնէ թէ հազիւ 'ի Բրուսիա եկեղեցական օրէնքն հաստատուի վաւերապէս, ինքն ալ այնմ համանման օրէնք պիտի առաջարկէ :

— 6. — Խտալական խորհրդարանին մէջ

կը սկըսի հականառութիւնը Հոռվմայ գտառին մէջ եղած կրօնաւորական միաբանութիւնները բառնալու : — Ի Բարիդ նոր ընտրեալ հասարակապետականք կը խընդրեն որ ժողովարանը լուծուի : — Ատլանտիկ'ի ծանծաղ կը հանուի, 239 դիտակունք 'ի ցամաք կը բերուին : — Ի Միւնիխ Վիպիկի անդրի մը կանգնելու համար ստորագրութիւնք կը սկըսին ժողվուիլ :

— 7. — Բ. Դուռը շատ հրանօթներ կը գնէ նաւատորմը դինելու համար : — Անգղիական պանքայից ընկերութիւն մը կ'առաջարկէ ոռումենեան տէրութեան Անծովուն վրայ նաւահանգիստ մը հաստատելու, որ միանայ կալացի հետ երկաթուղեաւ : — Պատաժարի կառատորմը և Անտալուսիոյ թղթատարը կ'արգելուին և կը կողոպտին :

— 8. — Թիէր կը ծանուցանէ թէ Գաղղիա միշտ բարեկամ պիտի ըլլայ Հոլանտիոյ եթէ Աչինի նուիրակը գայ կամ չգայ 'ի Բարիդ : — Գերմանիոյ կայսրը Բիէրուպուրկէն կը մեկնի : — Տալմացիոյ Խտալ և Ալաւ սահմանադրական երեսփոխանք կը հաշտին : — Արուեստագիտաց յանձնաժողով մը Բարիգէն ճամբայ կ'ելլէ դէպ 'ի Ուկյմս մեծամեծ ամբարերդեր կառուցանելու համար :

— 9. — Առետրական տագնապն 'ի Վիեննա կը շարունակուի : Պորսայի մէջ սեղանաւորքն Ոոչիլտ և Երսիլէս կը նախատուին . ոստիկանութիւնը միջամուտ կ'ըլլայ . պայմանագրութիւնք կը հաստատուին ընդ մէջ սեղանաւորաց և տէրութեան՝ ծայրագոյն աղետից յառաջն առնենելու համար . տէրութեան ելումուտք գործականապէս նեցուկ կ'ըլլան :

— 10. — Եղուարդ Միլ կը մեռնի յԱվինեռն : — Կարոլոսեանք Խրուն քաղքին մօտերը կ'երեան : — Ռումենիոյ իշխանը Փոսդաֆորուի հրաժարումը կ'ընդունի, և անոր տեղ արտաքին գործոց պաշտօնակալ կ'ըլլայ Բարսեղ Պոէրէսդու :

— 11. — Խառնակութիւնք 'ի Հոռվմ. ամբոխ ժողովրդեան կը նախատէ զՄինկէդդի : — Փրիստանիոյ Սդորրինկը կը մերժէ գրամական դաշնագրութիւնն ընդ մէջ Ականտինաւեան տէրութեանց : — Թղթաբերական դաշինքը ընդ մէջ Խտալիոյ և Գերմանիոյ կը կնքուի 'ի Պեռլին ձեռամբ Տը Լոնէի և Սգեֆանի :

— 12. — Քաղաքական ընտրութիւնք 'ի Ապանիա մեծաւ մասամբ հասարակապետական — դաշնաւորական կ'ըլլան : — Շուետի թագաւորը կը պսակուի : — ԵաքուագՊէյ յատուկ նուիրակ Քաշկարի խանին

Կ. Պոլիս կը հասնի: — Ի Մատրիտ կարուղուանց մէկ գաւադրութիւնը կը յայտնուի:

— 13. — Մէնապրէա՝ Սերովբէից կարգի շքանշան կ'ընդունի Շուետի թագաւորէն: — Լորտերու ժողովարանը կը հաւանի յերկրորդ ընթերցման սյն օրինաց որ Տըլլինի համալսարանին համար երդումն ՚ի բաց կը բառնայ: — Կամպէդդա ծանուցական ճառախօսութիւն մը կ'ընէ ՚ի Քլերմոն — Ֆերրան:

— 14. — Աապալս 800 արամբք ՚ի Մադարոյ կը մտնէ և քաղրին վրայ 10,000 տուրոս հարկ կը ձգէ: — Դորէդ կալանաւորեալ կը պահուի բանտի մէջ ՚ի Ա. Փրանկիսկոս: — Ակրէմոնդէ՝ Փօւպայի ապստամբելոց գլխաւորը կը սպաննուի: — Ի Կրաց կը մեռնի պարոն Փիւպէք:

— 15. — Ըստ միջամտութեան Անտրէսսի կոմսին՝ Նիկոլա իշխանը յԱւստրիա և յՈւնդարիա ապրող գաղթելոց կը չնորհէ որ ազատաբար ՚ի Քարատաղ դառնան: — Գերմանական կայսրութեան Մոնիդէօր լրագիրը եկեղեցական չորս օրինաց վաւերացումը կը հրատարակէ: — Փոփոխութիւն պաշտօնակալաց ՚ի Կ. Պոլիս. — Ռորա՝ իտալական խորհրդարանին երեսփոխաններէն մէկը՝ կը մեռնի:

— 16. — Դորէդի առժամանակեայ կալանաւորիլը դատաստանական իշխանութեան հրամանաւ հաստատուն բանտարգելութեան կը փոխուի: — Ի Լուիժիանա ծագած խոռվութիւնը բովանդակապէս կը խաղաղի:

— 17. — Կուլարի և Ժիւլ Սիմոնի հրաժարմունքը կ'ընդունուին: — Բէրիէ ներքին պաշտօնակալ կ'անուանուի: — Յ. Ֆրուպլ Suddeutsche Post լրագրին հին խմբագիրը գերմանական հիւպատ կ'անուանուի ՚ի Զմիւռնիա: — Կը մեռնի ՚ի Հայտէլպէրկ Քուզա նախկին իշխանն Ռումանիոյ: — Բարմայի դքսութեան մէջ յՈրիանոյ լեռմը ճեղքմամբ կը թաւալի 7-8 մղոն մակերեւութի վրայ, մեծաւ կորստեամբ բընակչաց:

— 18. — Ի Վէրսայլ պաշտօնական տագնապը կը լմբննայ: — Ապանիական արմատական կուսակցութիւնն ՚ի Դերդուլիս համախմբուելով ուղղիչ յաւելուածոյ ժողով մը կ'անուանէ՝ որոյ անդամք կ'ըլլան Էսբարդէրոյ, Ծորիլլա, Մարդոս, Պէչէրրա, Էշակարէյ, Մարտոոալ, Լուքա և Իպանէլ:

— 19. — Քապրինէդի յաղթութիւն մը կ'ընէ կարոլոսեանց դէմ: — Պարսից շահը Մոսքուա կը հասնի:

— 20. — Վէրսայլի խորհրդարանը պատօնեաներն անուանել կը սկըսի. ընտրեալ նախագահակը աջակողմի կամ աջակողման կեղրոնին կը վերաբերին, երկու ճախակողմեան կեղրոնին: Պիւֆֆէ նախագահ կ'ընտրուի խորհրդարանին փոխանակ Մարդէլի: — Բրուսիացւոց Ալգախումբ ատեանը կը փակուի կայսերս կան ճառախօսութեամբ: — Դրիսդանի Տոն Ալփիոնսոս կը յարձակին Աանաքուժական վրայ, որ մոլեգին ընդդիմակալութենէ ետք անձնատուր կ'ըլլայ կկնաց ազատութիւնդրելով. 20 հասարակապետական զինուորք հրացանի հարուածով կը սպան նուին, այլք պատերազմի գերի կ'ըլլան:

— 21. — Լէսսէբս ՚ի Կ. Պոլիս իկնադիէֆէն զիջումն կ'ընդունի երկաթուղմը համար որ ՚ի Ռուսիոյ ՚ի Հնդիկս պիտերթայ միջին Ասիայէն անցնելով: — Մալդէլ փոխան նախագահի կ'ընտրուի: — Գաղղիա վարչութեան նկատմամբ տագնապալից նշաններ կ'երեան: — Խոռվութիւն կը ծագի ՚ի Բանամա: — Ռուսք արշաւելով Խիվայի դէմ Քարաքուրումի անապատէն վեր կը յառաջնեն:

— 22. — Ալեքսանդր Մանցոնի իտալացի անմահանուն բոնաստեղծը կը մեռնի ՚ի Միլան. ամբողջ իտալիա մեծ ցաւ և սուզ կը ցուցընէ: — Սոլէդդայի մարզը՝ պատժական օրինաց վրայ հակաճառելով մահուան պատիժը կ'եղծանէ: — Գերմանիոյ թագաժառանգ իշխանը վենետիկ կը հասնի և հոնառաջին այցելութիւնը կ'ընէ վանաց Մխիթարեանց ՚ի կղզին Ս. Ղազարու: Նոյն օրը իտալիոյ թագաժառանգ Ռւմապէրդոյ իշխանն ալ վենետիկ կը հասնի և երկու իշխանազունք մէկմէկու հետ կը խօսակցին: — Արտաքին արհամարհանաց նշաններ ՚ի Ճենովա եկեղեցականաց դէմ: — Շահ հասարակ օրուան դէմ Բիէդրոպուրկ կը հասնի:

— 23. — Բ. Դուռը Բողոքագիր մը կ'ուղարկէ ՚ի Հոլանտա Աչինի Սուլդանին դէմ ըրած հակառակութեանցը պատճառաւ: — Նուվիլաս զօրապետը երեսէ կ'իյնայ: Բիէրրատ պատերազմական պաշտօնակալին քարտուղար կ'անուանի. Մոնդէյիոյ ծովայնոյն: — Դասալիք զինուորք ոմանք զին Ալփիոնսոս սպաննել կը փորձեն, բայց անվեաս կ'ազատի:

— 24. — Գաղղիոյ Ազգային խորհրդարանը Թիէրի հրաժարումը կ'ընդունի և հասարակապետութեան նախագահ կը հրաժարակէ զՄաք Մահոն:

— 25. — Գաղղիոյ շատ քաղաքապետք և զանազան երեսփոխանք կը հրաժարին ՚ի

պաշտամանէ : Ի Գաղղիա մեծ բորբոքումն կ'երևի՝ բայց ամենևին խառնակութիւն չի-
ծագիր : Ի լիոն և 'ի Մարսիլիա Պուրպարի
և Էսրիվան զօրահանդէս կ'ընեն յանուն
Մաք Մահոնի : — Ֆիրենցէի քաղաքական
ներքին կարգաւորութեան վարչութիւնը
կ'Մանցոնի 'ի Պանթէոն Ա . Խաչի թաղել
կ'առաջարկէ . այլ հանգուցելոյն ազգա-
տումը չընդունիր, կանխաւ հաւանած ըլ-
լալով որ թաղուի Միլանու նոր գերեզմա-
նատան մէջ, 'ի ֆամետիոյ :

ԱՇԽԱՐՀԱՀԱՆԴԻՍ ՎԻԵՆՆԱՅ

Ահա իրաւցընէ համազգային աշխար-
հահանդէս մը, աշխարհահանդէս՝ որ
ամփոփէ յինքն երկրագնտոյս մտաց և
ձեռաց արդիւնքներն . աշխարհահան-
դէս՝ զոր կրնամք կոչել իրաւապէս ման-
րացոյց մարդկային մտաց :

Մինչև ցայսօր այնպէս կը կարծուէր
որ Լոնտրա ու Բարիզ քաղաքներն
միայն արտօնութիւն ունին աշխար-
հահանդէս գումարելու . այս օրուան օրս
ոչ թէ Բարիզ կամ Լոնտրա՝ այլ Վիեն-
նա կը հնչէ ամենուն բերանը : Ուրեմն
կրնամք ըսել որ Սէտան կերպով մը փո-
խեց աշխարհիս ծանրութեան կենդրո-
նը, և այս փոփոխութիւնը յօդուտ Գեր-
մանիոյ եղաւ :

Բայց Աւստրիա յառաջ քան Գաղղիոյ
յետին աղէտից ժամը հնչելուն, աշխար-
հահանդիսին պատրաստութիւններն
սկսեր էր : Եւ թէ 1866 ամին, Վիեննա
քաղաքագիտական բաժանմամբ ոչ ևս
էր Գերմանիա, այնպէս որ այժմեան
աշխարհահանդիսին մէջ որ բացուեցաւ
'ի մայրաքաղաքն Աւստրիո-հունգարա-
կան Պետութեան, Գերմանիա ամե-
նելին փառաց մաս չունի : Սատովայի և
Սէտանի յաղթանակաց պսակէն ետքը,
Գերմանիա խաղաղութեան պսակին կը
փափաքի : Բայց ինչպիսէ յաղթու-
թիւն, յորում յաղթականը չունի այժմ
յաղթեալ, այլ յաղթեալին վրայ յաղ-
թականի յառաջադիմութիւն և պայ-
ծառութիւն կը նշմարէ :

Իրաւ է որ Աւստրիա պարտեցաւ 'ի
Սատովա . բայց զիտցաւ կանգնել ինք-
զինքը և մեծաքայլ յառաջադիմել . և
յուցընելու համար աշխարհի որ թէ-
պէտ յաղթեցաւ նիւթապէս մեծագոյն
զօրութեան առջին, այլ տակաւին զօ-
րաւոր է բարոյապէս, որոշեց և բացաւ
իր մայրաքաղաքին մէջ 'ի Վիեննա աշ-
խարհահանդէս մը, որ անցոյց զանցոյց
ամենայն մասամբ մինչև հիմա եղած-
ները . և այս վախճանիս հասնելու հա-
մար Պետութիւնը և Ընկերութիւնը
ձեռք ձեռքի տուած ամենայն միջոց
բանեցուցին :

Աշխարհահանդէսն բացուեցաւ 'ի
Բրագէր, որ Վիեննայի մէջ այսպիսի
գործոյ համար ամենէն ընդարձակ և
և յարմար տեղն է . և մեր առաջիկայ
պատկերն անմիջապէս նոյն տեղը կը
ներկայացընէ : 1851 ամին Լոնտրայի
աշխարհահանդէսն 84,594 քառակու-
սի մէդր տեղ կը գրաւէր . Բարիզու
ելիւսեան դաշտինը յամին 1855 ,
103,456 քառակուսի մէդր : Դարձեալ
Լոնտրայինը յամին 1862 , 186,125
մէդր քառակուսի տեղ, բայց վերջին
Բարիզու աշխարհահանդէսն յամին
1867 Արէսեան դաշտին մէջ, կը գրա-
ւէր 441,750 քառակուսի մէդր տեղ :
Բայց քան զասոնք ամենքը գերազան-
ցեց Վիեննայի ներկայ աշխարհահան-
դէսն, որ 2,330,634 քառակուսի մէդր
տեղ կը գրաւէ, որով հնգապատիկ ա-
ւելի կ'ըլլայ քան Բարիզու վերջին աշ-
խարհահանդիսին գրաւած միջոցը :

Այս մեծագործ շէնքին առաջնորդու-
թիւնը յանձնուած էր կարողոս Հասէ-
նավէր ճարտարապետին որ գեղեցիկ
կերպով աւարտեց : Մեծ Բոլորաձեւոր որ
բոլոր երկաթաշէն է, և կը կշռէ 40,000
կենդինար, գլխաւոր շէնքին կեղրոնա-
կան մասը կը ձեւացընէ . և այս Բոլորա-
ձեին տարածոցն է 107.83 մէդր, և
բարձրութիւնն 84.4 մէդր : Հսկայածն
գմբէթ մ'ալ ունի, որուն մեծութիւնն
է 102 մէդր, որ է ըսել, աշխարհիս մէջ
եղած ամենամեծ գմբեթէն, որ է Հռով-
մայ Ա . Պետրոսի գմբէթը, կրկին ան-